

Պոռնոյարքոն քեամֆիէտի պէր լժա-
րաֆի , շիտտի պիւզ մէրգու մա սիւալ ի,
տէրիւ քի , խաօթախաննճէ պիպիմկիւ-
նիւ միւզտէ նէ պոսուր կէօրմիւշ իտէ ,
հիշ տէժի իտէ ալէնէն պիրիսինի պէտան
իտէպիլիմի մի , պէ եօխսալէզալէթի գա-
պուլ իտէրէք սիւքիւթ իտէր մի :

Մերգուժ նիկեթի՝ ֆասիստ սննի պիւ
ազ տա հա աշաղորտա պիւ թիւն պիւ թիւն
մէշտանէ փուրմուշ տուր : չեցէ քի
խառթախանէնին պիւգիմ կիւնիւ միւղտէ,
քի հալի իւզէրինէ սեցէ տիկի սրբատա,
ա օրսեա կիտէն պիւ խառթա : էկէրէն
սաղալաճազ հալտէ իսէ սաղալաճալ, փէ

Եկերչի պու. առամ, զարայր պեր
Թարաֆ իտերէք, կիտիւ պիւ տէֆա փը,
կիւտէքի տաղալու, սաղալուպտա կիտէն
եիւլերէ՛ք խաւթալարին տէֆէրին
կէօրմիւ շ օլտա իտի, նասըլ քի իւրուտէ
իրաւ մէստարիֆաթըմըզ հիսապըլտա պէ
րապէր էօյէ շէյէթի տախի նէշը ու ի
լան իյէտիկիմիպտէ, ալթը այ զարֆըն
տա իաւթախանէ՛ձէ նէ գատար ֆարզ
ու մէնֆաւթ հասըլ օլտուղունու հէլ
քէս թէաճճիւպ իւզրէ կէօրէ՛ձէք տ'ը
պէլքի ֆիթնէ վէ ֆէստա մէրքէզի օլ
մուշ օլան եիւլէկի ճիւլի՛ձէ ինտաֆա
կէլերէք, հազըզաւթի հաի սէօյէմէք ի
չին ետիւ այ սիւքիւթ իթտիկի կիւլի
օլ պապտէ տախի սիւքիւթ իտէ՛ձէք իտի

Հէլէ պու նօգթաեա , վէ տահա աօղ
րուսու պու ճինաեեթէ պաշգա ճէվա
վերմեերպ , Սէրվիչէն էֆէնաի իլէ Բա
րունակ պէյ կիպի տիպլումար թապիզ
լէրին կիտիպ կեօզլէրիլէ կէօրտիքտէն
վէ գալէմլէրիլէ եազորդտան , վէ Սըր
բապան պատրիարք հայր հազրէթլէրի վ
սայիր մէճիս ազալարը պուլունան է
ֆէնաիլէրէ թատտիզ իթտիրտիքտէն սոն
րա , պէշ ալթը գըթա դազլէմալարտա
վէ օթուզ գըթատան գեեատէ քիլսէլէր
տէ ալէնէն վէ ըէսմէն տէրճ ու իրս
իթտիրտիքլէրի չէհատէթնամէտէ միւն
տէրիճ պուլունան պիր գաշ սաթըրը պ
նէն տէրճ իթտիրտէն պաշգա , թէրճէ
մէսինէ տախթէքարէն պէնան իտէ
րիզ :

չիմք լսե՛ր միայն ասկէ վեց ամիս առաջ
ունեցած վիճակն, այլ նաեւ քանի քա-
նի տարիներէ ի վեր ունեցած վիճակն
հետ անգամ, կրնանք առանց ճշմար-
տութեան գէ՛մ մեղանշելու քսել ուր, ար-
դի վիճակը բարւոյած է. հոգարարձու-
թիւնը աւելի օրէն հիւանդանոց մը հաս-
տատոյր է, հիւանդանոցի ՕՐԻՆԱՅ համե-
մատ:

(Չէ՛ է կերպի պիտիս, ֆրիշ խափա-
խանէ սինին չիմափքի հալինի, տեյի եւ
լոնրգ պոռնտան ա թր այ էվվէլ քի հա-
լեմէ, իլլահիէ Չէ նիշէ տենէլերան պե-
րու տեքքեար օան հալէլլոյլ թափմպի
իտէ ք օլուր իտէ, հազգանիլնէթէ գար-
չը կիւնահ իշնէ մէքսիլնի տէմէպիլլիլ քի
չիմափքի հալի իլլահ խափմիշ տիր • հո-
գարարձու թիւն իլք կիւնան, խափա-
խանէ ՆԻԶԱՄԱԹԸՆԱ ՄՈՒԸԱՅԸԳ ՍՈՒՐԵԹ
ՏԷ պիր խասթանէ թանգիմ իլ էմիշ տիր

Ե՛յ, գալեմի սիեաճ վե եհալեկի գա
կիպի պէ եազ տօսթու մուզնէ՞ տերսն
ՕՐԻՆԱԽԻՐ պիբ խաթեւխանէ վաթ մըյըմը
եօգսա եօգմու խմիշ, եօյլէ պիբ խապիպ
հապգլարբն, վէ եօյլէ պիբ մէճիխն շէ
հատեթինէ ինանըմըսն, եօգսա պաշ
գա պիբ շահիտ տահա իսթէթ միսն, պի
գիմ թէպրիթէթ զնմէթ վէ իՖթիխա
լըմըզ իշին, վէ սէնին տախի մահճու պի
եթեթ վէ մեզլէթին իշին պունտան պի
լիթ վէ պունտան մի թէպեր պիբ շէհա
տեթ օլամազ տեյե պիլիլիզ, շինքի եօյլ
պիբ շէհատեթ տիր պուքի, եօյլէ պաշ
գասընտան իշիտիլէրէթ, վէ եախօտ խա
թըր իշին կէլիպ իւսթիւն քեօյիւ կեօրիւ
լէրէթ վերիմիշ օլմաեռպ, իլա սէնին կիպ
պազըլարբն տախի տեօլա աջ գարֆընտա
մէզ քիլ ի խալլաթ խանէ ալէյհնտէ խալ
լիճէ պէտզէպան, ըզլար իթմիշ օլմասըն
մէպնի, միւ մայիլէյհիւ Սերպիշէն էՖէն
տի իլէ Բարունակ պէյ մէճիս թարա
ֆընտան հսկողու գ օրֆաթ ըլլա խաստ
թէն Փակիշէ կիթ միշէր, հեր թարաֆըն
կեօզտէն կէշիլիպ թէՖթիշ իթմիշէր
վէ հաթթա մէմշէլէրին թէմիլլէին
փարընճաեա գատար պազմըշար տըր, վ

(1) Տիրւքի իրավեմիպտէ ՚էր նէ գատա
աէյվէն 602 նիւմէրօ գօնուլմուշ իտի իսէ
տէ, պու վէ պոււնտան սօնրա բէյտէրի
էրգաճագ օյան իրավէլէրին քնաֆֆէսիտ
601 նիւմէրօլու լրանգուլմէնին սաւրլաճագ
պէնան օյունուր :

